



ՊԱՏԿԵՐԱԶԱՐԴ ՇԱԲԱԹԱՅԵՐԹ

Ա Զ Գ Ա Յ Ի Ն

Գ Ր Ա Կ Ա Ն - Գ Ե Ղ Ա Ր ՈՒ Ե Ս Տ Ո Կ Ա Ն

Գ Ի Տ Ա Կ Ա Ն

Խ Մ Բ Ա Գ Ր Ա Պ Ե Տ
Մ Ե Ր ՈՒ Ժ Ա Ն Պ Ա Ր Ա Մ Մ Ե Ա Ն



Դ. ՏԱՐԻ, ՆՈՐ ՇՐՋԱՆ, ԹԻՒ 28

ՇԱԲԱԹ, 10 ՄԱՅԻՍ 1919

“VIVE LA FRANCE!,,

Ֆ Ր Ա Ն Ս Ա Յ Ի

Մեր անկաշառ ու անշահախնդիր համակրութիւնը, դարերէ ի վեր, միշտ կեղրոնացած քո՞ւ վը-
րադ, ո՞վ ֆրանսա :

Եւրոպական մեծ զրականութիւնները ճանչնալէ առաջ, նախ ծանօթանալ ուզած ենք քո՞ւ Գը-
րականութեանդ, քո՞ւ Արուեստիդ : Մեր ուսանողները իրենց մասնագիտութիւնները կատարելա-
գործելու համար նախընտրած են մայրաբաղաքիդ դիմել : Քու մէջդ փնտուած ենք վեհանձնութեան,
հշմարտութեան ու իրաւունքի արձագանքները :

Մեր ամենէն դժնդակ ու ամենէն սեւ րոպէներուն, տառապողի աչքերնիս ուղղած ենք դէպի
քաղաքներու քաղաքը, Լոյսի Ռատանը, դէպ ի Բարիզ՝ ուր յուսացած ենք զտնել նշանակութիւնը՝
«ազատութիւն», հաւասարութիւն եւ եղբայրութիւն» նշանակութիւն չունեցող բառերուն :

Ու մեր յամառ սեւեռումին մէջ, ի՞նչ անսպասելի պարագաներու առջեւ որ ալ զրած են մեզ,
անվերապահ վստահութիւնով մը ուզած ենք մեծ տեսնել ֆրանսան, մեծ, որպէս զի անոր լոյսը
կարենալ ճեղքել Յաւիտենական Խաջուողներու Աշխարհին թանձր ու անսահման մթութիւնը :

Այսպէս, երկար, շատ երկար խորհրդածութիւններու մղեց զիս փոքրիկ գրուածք մը, հրատա-
րակուած՝ մեր նախորդ թիւով .

“Այսի բանին մէջ պատերու արձանագրութիւններին :

Ամբողջ հասո՞ր մը կարելի պիտի ըլլար գրել, ամեն՛զ դիւցաներգական քերթուած մը՝ այն
անծանօթ հայ դժբախտ մատներով զրուած անխառն ու անտեղիտալի հիացումին առիթով, դէպի
հայերու երկրորդ հայրենիքը . Ֆրանսան : Թուրք նիրաններուն տակ ինկած, անպաշտական ու ա-
ները, քաղաքակրթութեան խիդէն հեռու՝ երբ իր ետին փակուած են Լոյսի եւ Յոյսի բոլոր դուռ-
նոր, երբ զրջապատուած է ոնիրի եւ մահուան շուքերով, քստմնելի լուռութեան մը հետ առանձին,
ները, երբ զրջապատուած է ոնիրի եւ մահուան շուքերով, քստմնելի լուռութեան մը հետ առանձին,
հայը, — ահ, լու՛, ֆրանսա՛, — իր ամենէն անպատմելի յուսահատութեանը մէջ իսկ, անձը ու իր
ազգը մուցած, նահատակուելէ քանի մը ժամ առաջ, զիտցած է արձանագրել պատի մը վրայ, Ա-
պազ բանտին՝ Հայ Հանճարին ու Փառքին այդ զարհուրելի Գերեզմանին եղերական պատերուն վը-
րայ, Ռուս եւ Գերման ճակատը ներկայացնող քարտէսի մը տակ . . .

“VIVE LA FRANCE!,,

ՄԵՐՈՒԹԱՆ ՊԱՐՍԾՄԱՆ

ԳՐԱԳԵՏԻՆ ԱՆՀԱՏՈԿԱՆՈՒԹԻՒՆԸ

— — — — —

Վերացական ըմբռնումներու աշխարհին մէջ, բոլոր այն երեսիթները, որոնք անտեսանելին մը շուշովը քօղարկուած են, մեզ կը ներկայանան աստու սահյին Ուժին ու Գեղեցկութեան չնորհներովն ու ստորոգելիներովը :

Նիւթեական աշխարհին ու մանաւանդ գեղարւեսի սահմաններուն մէջն ալ նոյն երեսիթին կրկնութիւնը կը տեսնենք :

Մեր տեսութիւնը մասնաւորելով գրականութեան առաքեալներու անհատականութեանը շուրջ, կը տեսնենք որ մինչեւ այն պահը, երբ գրագէտին անձը ճանչցած ու անոր հետ խօսած չենք, անիկա կը ներկայանայ մեր տեսողութեանը մէջ մէկը այն յատկանիշներով ու բարյական ուժով, որ յատուկ է գերբնական էութիւններուն :

Գրագէտը ճանչնալով իր ստեղծագործութենէն, մենք զայն կը դասէինք արուեստի Տաճարին կուռքերուն շարքին, անոր պատուանդանին զգուշանալով մօտենալ : Մեր համակրութիւնները կը շրջապատէին զինքը, ու այսպէս ան կը մնար հոն՝ դիտելով ու հետեւելով բոլոր անոնց, որոնք իրեն երկրպագուներն էին . . . :

Գրագէտը կը ներկայանար իր երկերուն մէջ, նկարագրի, սկզբունքի և դաւանանքի տէր անհատականութիւնն մը, որ կը ստեղծէ իր միտքին ծաղիկները՝ տալով անոնց չնորհ, թարմութիւն, գեղեցկութիւն և դրոշմ :

Անիկա կը մարմնանար հոն՝ իմրե ջատագովը բոլոր այն առաքենութիւններուն, որոնց տուած էր գրական յատուկ զարդարանք մը : Անիկա իր միտքը կը բացարէր իր հոգիին ու սիրտին թելազրութենէն մզուած : Մենք կը հաւաայի՞ք թէ իր հոգին ու սիրտը կը կարդայինք իր արտադրութիւններուն մէջ :

Ու ո՞քան գրաւէի ու ներզօր կը գտնէինք միտքի այդ մարզանքները . . . :

Մանկական ու պատանեկական միամտութեան ու անկեղծութեան շրջանն անցնելէ յետոյ, երբ երեսիթներուն գոյները խտանալ կը սկսէին, երբ մենք «ինչու մներու ծանրութեանը տակ մեր միտքը կը տանջէինք ու անոր թմրութիւնը կը զգայինք անբացատրելիին առջեւ շուարած, ու երբ առիթը կը արուէր մեղի մօտենալու Բագինին կուռքերուն, անոնց նայուածքի չնորհներուն արժանացած ըլլալու խնդութիւնով, երբ վերջապէս մօտենի կը ճանչնայինք Աստուածութեան, գրական Ուժերու նիւթեականութեանը հետ խորհրդաւոր քօղը կը պարզուէր մեղի համար, մշուշը տեղի կուտար, ու մեր աչքերուն դիմաց, համակրութիւններու շունչով կանգուն գրական անհատականութիւնը երերալ ու տատանիլ կը սկսէր . . . :

Անծանօթին խորհրդաւորութիւնը կը գտունար այլևս տափակութիւն մը, երբ մանաւանդ

սկսէինք շօշափել մինչեւ այն օրը անմատչելի նըկատուած կուռքերուն մատորական խառնուածքն ու իրենց գրական փիլիսոփայութեան կարողութիւնները :

Երանի՛ թէ չի ճանչնայինք գրականութեան մէջ միայն ծանօթք բոլոր այն գէմքերը, որոնք հեռուին, անծանօթին բոլոր անմատչելիութիւններով, կը ներկայանային մեղի կատարեալ մարդեր՝ կատարեալ գրագէտները ըլլալէ առաջ :

Կատարելութիւնը սակայն մէնք պիտի գրնարուէինք բարոյական ու նկարագրի աշխարհին մէջ, բարոյականութիւն մը, որուն ստորոգելիները առաջնուրիւնը և նկարագրի որոշ ուղղութիւնը կը կազմէն :

Դւռ Պոլիսը, բայէ կ'ուզեմ Պոլսահայը ու իր գրագէտները, գէմ գէմի, ճանչցած չէի : Գնաւառի մէկ անկիւնը կ'ապրէի, ուր հազիւ թէ սրտակից ու մտերիմ հոգիի մը ձայնը կը հասնէր ինծի, ես մինակս չէի, ընկերներ ալ ունէի ի հարկէ . մեր միակ միթարութիւնն ու ափովանքը գրականութիւնն էր, րիշանայ գրականութիւնը սակայն : Եւ եթէ կը շնչտիմ ու կ'ընդգծեմ թրքահայ գրականութիւնը՝ անոր համար, որ այն միւսը, Ռուսական գրականութիւնն ապահովար տարրեր խորհրդածութիւններու տուն պիտի տար :

Մինակս չէի կ'օսէի, ընկերներ ալ ունէի, որոնք աւազ, մեզմէ բամնուած են յաւէտ, Կը կարգայինք ու կը խորհրդածէինք ամէն մէկ գրական էջի շուրջ, ու միշտ պատանիի անկեղծութիւնը իր սոկնոծ շրջանակովը՝ կը շրջապատէր մեր գատողութիւններն ու քննադատութիւնները :

Մեր երեւակայութեանը մէջ, գրագէտը կը ներկայանար մէկը, որուն չնորհը աստուածային էր ու գերբնական ուժով գոտեանդուած . ան կատարեալ մարդը կը մարմնանար մեր միտքին առջեւ, որ չունէր ո՛չ մէկ թերութիւն : Հումկու և առնական անհատականութիւն մը՝ մտաւորական առաքինութիւններու ոլորին մէջ, անկողմնակալ, արդարագոտ, խառնուածքի որոշ զոյնով ու հաստատամիտ : Անհատականութիւն մը, որ ելէկուան պաշտածը չի քանդեր, ու այսօրուան քանդածը՝ վաղր չի պաշտեր :

Սրտագին ու ջերմ փափաքը կը սնուցանէինք մեր մէջ երջանիկ օր մը, գրագէտ-աստուածին ճիշդ գէմ գտնուիլ, անոր առջեւը կանգնիլ, ու աղատօրէն դիտել ու ճանչնալ զինքը՝ իր բոլոր մանրամատնութիւններուն մէջ :

Տարիներ անցան, ու մեղի տրուեցաւ պոլսահայ գրագէտը ճանչնալ շատ մօտիկէն, լսել զինքը և իր գատումները, թափանցել իր փիլիսոփայութեանը և գաղտփարական արժէքին . . .

Ո՞քան յուսախարութիւն . . .

Մենք կը մնաւէինք զիրֆին ու գրականութեան ներկայացոցից, աչքերով չէինք փնտեեր, որովհետեւ թական աշխարհը և պատկերը մեղ չէր հետաքրքրեր . մենք զայն կ'ուզեմինք հոգիի աչքերով ու միտքի կանթեղով : Գրական կուռքերը մեր աչքէն կը մերկանային մինչեւ այն օրը, իրենց

վերագրուած բոլոր շքեղանքներէն։ Ու թրքահայ գրագէտը, որ իր գրական ստեղծագործութեան մէջ կը ներկայանար առաքեալի մը համեստութիւնով՝ հիմա կը կանգնէր միր դէմը յոխորաւարտաքին կերպարանքով։

Հեռուէն անոր մէջ գտնել կը կարծէինք կամքի և անհատականութեան որոշ բարձրութիւն մը, դաւանանք մը՝ աշխարհային երեւութները բացատրող, նկարագիրի որոշ կրթութիւն, որ սկին սեւ և ճերմակին ճերմակ ըսել գիտէ. վերջապէս անկախ ու անվերապահ դիմագծութիւն մը. որ տար իր գործին իր անհատականութեան դրոյմը, հո՞ն զետեղէր իր խառնուածքին փիլիսոփայութիւնը և անոր համար ալ գրիչ շարժէր։

Ու ճանչցայ նոյն իսկ անոնք, որոնք արեւմբեան տալանդներու առջեւ գլուխ ծռած ու անոնց խօսքերուն ունկնդրած էին, ճանչցայ թքքահայ գրագէտին մտաւորական մնամէջութիւնը և գաղափարային աղքատութիւնը։

Դասակարգ մըն է ան, որ տաղանդներու հարիղոնէն անհետացումէն վերջ, ասպարէզին տէրը կը կարծէ ինքինքը։ Ու իրեւ այդպիսին՝ նոյն դասակարգային հոգերանութեան գերին է ան։

Պղտիկ մտահոգութիւններ, արուեստի համար խանդավառութեան պակաս, քաղաքական և ընկերային որոշ համոզումներու բացակայութիւն, իր համակրութիւններուն ու ատելութիւններուն մէջ վերապահ, — ահա այն բարացուցակը, որով կարելի պիտի ըլլար բնորոշել մեծամասնութիւնը՝ մեր գրագէտներուն դժբաղդաբար։

Թող ըլլան անոնք դաւանանքով պահպանողական կամ աղատական, ընկերվարական կամ բարերջական, սակայն նկարագիրով անոնք պէտք է ըլլան անկեղծ, որոշ, հաստատիչ, համես։

Այս ստորոգելիներով չէինք կրնար որոշել գիրքը այն գրական-մտաւորական հոյին, որ չնորհւ նկարագիրի այս յատկանիներուն, դարձաւ մեծ, ժողովրդական, ազգային, ու սիրուած բոլորին և որուն յիշատակը կենդանի է ու պիտի մնայ յաւէտ։

ՄԿՐՏԻՉ ՊԱՐՍԻՆ ԱՌԵՎԱՆ

ԵՐԳ

Դողդոջուն, վերջապէս ան եկաւ ինձ հանելի եղած տեղը : Խնչ կրնային ըսել ջուրերը խորհրդաւոր յուրէան մէջ :

Ասդերը կը քրբույին խոր երկինքին վրայ, ծաղիկներու պէս, աւելի գեղեցիկ կը տողողային տերեւներուն մէջէն :

Սոււերին մէջ վարդենիները կը քուեին ձիւնե բարձր ժենքեր եւ իրենց բաւիղները բնեոյց խորհուրդներ ունեն :

ԱՀ իր երկու քեւերը վիզիս տուրջը բոլորեց եւ իր դեմքը ինձ կարկառեց ու ամբողջ մարմնովը փարեցաւ ինձ :

Իմ սիրոյ համբոյրս այնքան երկար ու այնքան նետայի եղաւ ու կարծեցի քէ աշխարհի ամեն վարդերը սիրտիս մէջն եին :

Այսպէս որ, հիմա, երբ համբուրեմ անոււաբոյց ըրբները, ուրեկից մեղք կը ծորէ, վարդեր նաւակածի պէս կ'ըլլամ :

ՅՈՐԴՈՐ

Եղբայր, ահաւասիկ ուղին, յառաջացի՛ր խաղաղութեամբ : Գեղեցիկ ուղի մըն է, անոր ծայրը կայ Մահը, որ եեզի խորունկ անկողին մը կը պատրաստ : Քեզի հետ ա'ն յոյսը, միակ ջանը որ կարող ես հետդ առնել :

Յառաջացի՛ր եւ երգէ. երե եեզ հանելի է երգել, եւ նոյն իսկ երե կարող ես զուարքուն երգէ ու ցրու ձանձրոյը որով անարգ թշնամին եեզ պարուած է իբրեւ ցանցի մը մէջ:

Երե եեզ դիմաւորէ Վիւսը, որուն աշեերը կը փալիլան ասպետական սաղաւարտին տակեն, մի՛ երկիւ զգար իր նիզակին երկարէն, մի երկնչի՛ր, այլ ներկայացուր անոր բու արի սիրտ ուզէս զի վիրաւորէ զայն եւ նոյն իսկ երե արիւնը նոսի անկէ յորդառաւ, մի՛, մի՛ երբեք գոչեր.— «Ալ կը բաւէ» :

ԹԱՐԴՄ. ԱՆԱՑԻՍ

ԿԱՊՐԻՆ. Տ'ԱՆԴԱՌՈՒՅԹԻ



ԽԱՉՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆ ԿՐՈՓԵԿ Ա. Ա. Ա. Ա. Ա. Ա.

ԱՅՍՊԷՍ ԿԸ ՊՐՈՒԱՅ ԼՌՈՒԹԻՒՆԸ

Զայները կը մարէին ու աշխարհ հետզհետէ կը փակուէր ինքն իր վրայ . իրիկունը՝ տիսուր ու լայնատարած , կ'երկարէր իր թեւերը , կանաչ դաշտերու , լուսաւոր լճակներու և հպարտ ու ցաւակոծ բարտիներու վրայ :

Անցած էին արդէն հօտերը՝ իրենց գամբռերուն հետ և բոլոր զիւղացիները՝ մանգաղը ուսերնին ու պտղած քրտինքը իրենց ճակտին : Վերջալոյսի խոնջէնքը յամրօրէն վկ'իջնէր ամէնուն վրայ . ծաղիկները կ'ամփոփէին իրենց փերթերը և ծառերը , ձնձղուկները քնանալու կը պատրաստուէին :

Դաշտը՝ ամփոփուած լոյսին խուսափող փառքին արտմութեանը մէջ , կը կրէր տակաւին իր վրայ դողահար հետքերը անյայտացած ճառագայթի մը մատներուն :

Եւ այս ամէնուն մէջ , ամենէն վեր , կուռիւնը՝ համապարփակ , գերիշխան , հետզհետէ կը զարթնուր ու կը ծաւարէր , կը շրջէր . կը մօտենար ամէնուն ու կը խօսէր .

— Պիտի գայ զերսատին Արեւ ու պիտի ցողէ նորէն լոյսը , պիտի վերածնի թուփը ու պիտի դաշտի տերեւ և ասոնց հետ պիտի թաւալի աշխարհը , միջոցէ միջոց . անդունդէ անդունդ :

Միահեծան ու անփոփոխ , ճակատագրին թագաւորութիւնը կը տարածուի հեռաւոր փապարներէ մինչև ովկեաններէ անդին : Պիտի կատարուի այն ինչ որ տնօրինուած է ու քանդակուած՝ Գաղտնիքի Մեհեանին հիմնաքարին վրայ , որ թաղուած կը մնայ անծանօթ աշխարհ մը , կործանած քաղաքի մը անյայտ մէկ գետնափոր խորշին մէջ : Թող ոչ ոք նկրտի գտնել և լուծել այդ գիրը , որովհետեւ ամէն անդամ երբ մարդիկ ճնին , անոր բառերը պիտի պղտորին , պիտի խորհրդանան :

Պիտի մեռնին ամէնքն ալ , պիտի իյնան բոլոր հոգիներուն սպիտակ թեւերը ու պիտի գլտորին մէկիկ մէկիկ սիրոյ րոպէները իրենց պարմանի ռաղձանքներուն :

Պիտի ցամքի զուարթ քրքիջը ակնաղբիւրին , պիտի լոէ աւաշչը՝ երիտասարդ փղձկումներուն , պիտի դաշտի հագազը ու շարժումը թուչունին ու անոր երգին և պիտի ճերմկին օր մը գանգուր մազերը :

Պիտի խեղդուին դեռ չծնած ի՞նչ հանձարներ , պիտի խափանին ի՞նչ յոյսեր , ի՞նչ փառքեր . ի՞նչ ասազեր , ամէնքը պիտի գան ու պիտի երթան : Քանի՛ քանի՛ մայրեր տակաւին դողդոջ ձեռքերով պիտի թաղեն իրենց մէկ հատիկ զաւակը ու քանի ուխտեալ նշանածներ յոգնած՝ սպասելէ անոնց որոնք կորեր են անծայրածիր անապատներու խորը , պիտի գրաւուին իրենց հանդիպող առաջին նայուածքէն :

Ու մարդիկ կը կարծեն թէ կը կամենան . ամէն անդամ երբ իրենց կամքը կը ցնցուի եղէզի մը պէս , խեղճ էակներ , կը յուսան բռնել ան

որուն համար գիշերներով հառաչեր են և որ վերստին , անդամ մը ևս , կը խուսափի իրենցմէ : Վիրաւորուած իրենց թոփչքին մէջ , վանդակուած կոյր արծիւներ , կը շրջին խելագար , շուրջանակի , չորս պատերու միջոցին մէջ , հարուածելով իրենց զլուխը եւ երկարելով իրենց բազուկները լոյսին որ պիտի մարի քիչ մը վերջ , որ պիտի հետնէ իրենց սրտապատառ զառացանքները :

Եւ որքան ընդվզին բախտին դէմ , իրենց համուումը կ'ըլլայ այնքան բռւռն ու որդը կը կրծէ իրենց թոքը՝ աւելի եռանդով :

Կեանքը խենէլ ջատուկ մըն է , որ երեք ապաժամ զաւակներ բերած է աշխարհ ու զանոնք ցրուած՝ երեք աշխարհներ . երիտասարդութիւնը՝ կարմրերս ու յիմար նայուածքով , երջանկութիւնը՝ ցնծուհի ժափտով ու տարամերժ և վիշտ՝ սեազգեստ ու հիւանդկախ : Առաջինը՝ յիմար մըն է որ կը խնդայ ու իր սիրտը կը կրծէ , երկրորդը՝ մինչեւ հիմա ոչ ոքի երկցած է և կ'ըսն թէ ամէն անդամ երբ անոր դրան մօտեցած են , հայոյած և փակած է զայն խստօրէն ու վերջինը՝ կը պտըտի , կ'արտասուէ ու կը մուրայ :

Տքնաջան ու անքուն , ի զուր մարդիկ կը փորեն իրենց ոսկեղին երազները ու անոնց սըրտագրաւ սարսուռները՝ պալաաներու կամարներուն կամ կոթողներու մարմարին վրայ . այդպէսով կը ձգտին փոխել նախասահմանեալ իրենց բախտը , երբեք չպիտի վերնայ տանջանքի թաթը իրենց կուրծքին վրայէն ու պիտի բղքտէ այնքան ուժգէն , որքան ջանան ազատիլ անկէ :

Կը տեսնեմ թէ տիսուր են անոնք ու իրենց նայուածքները՝ վճռական , գինովցած են անօրինակ գործերու ցնորական պատկերներէն :

Ամէն անդամ երբ կը շարժեն իրենց բազուկները , ես կը մտածեմ այն ամէն զոհերուն , որոնք պիտի իյնան իրենց խենթ յոյզերուն իրականացումին համար :

Ամէն անդամ երբ կը լաեմ իրենց ծիծաղը , ձայնը կ'առնեմ հեծէլսութին՝ թշուառի մը , որ կուլայ ինքզինքը կախելէ առաջ :

Բաղաքները կը թափահարմն ու ժողովուրդը կ'արբենալ թոյնով ու մեռնելէ առաջ քանի մը ենթականերն են միենոյն դժնդակ պատրանքներուն , որոնք իւրաքանչիւր անդամ երբ կը յայտնուին , անոնց մէջ կ'ուղեն տեսնել իրենց սեփական ցոլացումները :

Դիտեմ թէ պիտի գաղանանային անոնք , եթէ իրենց նմանները չի կոտորուէին :

ան կեանքի արհաւերքը իրենց ճամբռուն բռդարումը իրենց սիրտի զարկերուն և հաղիւ ու վերստին թանձր մղձաւանջը կը պատէ զիշենք :

Սուտին մեղբածորան քաղցրութիւնը իրենց

Նայուածքին մէջ ու կեղծիքին համը իրենց շըրթունքին վրայ, թող քալեն, թող քալեն, մինչեւ որ ջախջախուին մահացու կերպով՝ իրենց յոզնած անդամները :

Կը փնտուն ճշմարտութիւնը ու կը մոռնան թէ կայ ճշմարտութիւն մը գերիվեր քան բուրը, որ կը բխի լուսթեան համը ձայնէն :

Վերջնական միսիթարութիւնը կուրծքիս խորին է. հո՞ն է թաքնուած՝ գինին որ անօթին կը քնացնէ, կը բժշկէ դժբախտին չարչարանքը ու կ'անշարժացնէ՝ դաշունով բազուկը, հո՞ն կը մեծնայ յեղափոխութիւններու ուժը որ կրնայ յանկարծ պայթիլ ու խորտակել ամէն ինչ :

Ո՞վ իմ յաւիտենական խաղաղութիւնս, որ ինչպէս երազուած համբոյր մը, կը մատչիս աչքերնին բաց դիակներու և լեռնացած ոսկորներու :

Գիտէ՞ք, ո՞րքան հանգիստ նն մեռեները ճերմակ քարերուն տակ, հողին հիւրընկալ պատանքներուն մէջ. երբ իրիկունը կը հեռանայ ու կը հասնի դիշերը, անոնք կը նստին իրենց դամբաններուն վրայ ու կը խօսինք երկարօրէն գեղեցկութիւններու մասին, որոնց արշալոյսը երբեք չպիտի ճառագայթէ մարդոց գանկերուն մէջ :

Գոռացող ձայնն եմ խիղճին, կատարեալ խորհուրդը՝ բիւրելանման իմացականութիւններու. անձայն, երկուքիս մէջ կը դարբնուի հանձարը աստուածազօր ըմբոստութեան :

Եղեր եմ ամէն տեղ և անբարբառ ու անձնիխան. տեսե՞ր եմ ամէն ինչ :

Անգամ մը միայն երբ իրիկուան հետ կը թափառէի ձորերու մէջ, անօրինակ ճիչ մը լսեցի ու սարսուացի :

Բիւրաւոր փոքրիկ տղաք և ծաղկատի աղջիկներ, սպիտակահեր ծերունիներու հետ կաշկանդուած և ամէնքը միասին թաթխուած քարիւղի մէջ, կ'ալրէին :

Դողանար, վաղեցի սարերէն վեր և պոռացի, պոռացի' խելացնոր՝ դարերով համբարած լուռ ու թաքուն ուժերուս ամբողջ զօրութեամբը, ոճարագործ, աներես աշխարհի երեսին ու ինկայ դիտապաստ :

Անկէ ի վեր, ամէն իրիկուն, միեւնոյն պահուն, իմ այդ աղաղակս կ'արթնայ, կը գոռայ յանկարծ, յետոյ կը հեծկտայ ու կ'երկարի ողբացին բոլոր շէն պալատներու ու սեղաններու վրայ, արբեցած ուրախութիւններու ու ծափերու մէջտեղ, քա՛ր կտրած խղճմտանքներու խորը :

ՀՄԾ.ՑԵՍՈՒ.Ա ՄԱՅԹԷՊՈՍԵԱՆ

ՍՈՒԳԻ ՏԱՐԻՆԵՐԻՆ

Մայրերուն

ՕՐՈՐԸ

Անոր ծերութիւնը կը նմանէր հանդարտ, գեղեցիկ օրուան մը վերջալոյսին։ Ճերմակ մազերու անօսր պսակին ներքև դէմքը տակաւին թարմ էր. և տեսակ մը զարմացում, բարի միամտութիւն ունէին կապոյտ աչքերը, որոնք օրն ի բուն, դուրս կը նայէին, փողոցէն անցնող կիներուն և այրերուն, հանրակառքերու, նաև պղտիկ ճնճղուկներուն, որոնք կուգային թռչկոտիլ մօտը, պատուհանին եղրին վրայ :

Առանձին կ'ապրէր իր զաւկին և վաղեմի ըսպասուհիին հետո։ Այն օրէն երբ աղջիկները գացեր էին յաջորդաբար, ձգելով տունը լուռ և դատարկ, ա՞ն, պառաւ ծիկինը, օրերը այսպէ՞ս կ'անցընէր, միօրինակութեան և երազանքի մէջ. այսպէ՞ս, իր սենեակին անկիւնը, լայն բազկաթոռին մէջ նստած մսկոտ ծունկերը պատսպարած՝ բուրդէ ծածկոյթի մը տակ, և երկու ճեռքերը թուլօրէն միացուցած անոր վրայ :

Օ՞հ, միշտ այսպէս անգործ եղած չէին, այդ փոքր անարին ճեռքերը, բազմանդամ ընտանիքի մայր, երջանկութեան իսկ հարկադրած աշխատանքը կատարած էր ան, խղճմտօրէն, անխուսափելի բոլոր հոգերն ու վիշտերը ապրած։ Իսկ հիմա կը հանգէցր . . . , հիմա, յաջողութիւնով անցընելէ վերջ նաև մայրերու բարոյական մեծ ճըգնաժամը, ամուսնութիւնը երեք աղջիկներուն որոնց համար իր կորովին, իմացական աշխայժին յետին մասնիկը սպառած էր, ան այլևս մեղմօրէն, ժապաշուրթն, կ'երթար դէպի երկրորդ մանկութիւն :

Երբ արեւը կ'ակսէր քաշուիլ դիմացի շէնքերուն ճակատներէն, և փողոցին աշմուկը աւելի կը շատնար, ան կը հրճուէր։ Այդ ժամուն էր որ կուգար զաւակը՝ վահան, իրեն հետ բերելով երիտասարդութեան անպատում ճառագայթը, լոին յարկին մէջ։ Եւ ի՞նչ գաղտնի ուրախութիւն մանաւանդ, երբ՝ զբանեղանին վրայ դնելով վաստափանի իր թղթակալը, յայտնէր թէ աշխատանք ունենալուն՝ չպիտի գուրը ելլէր այդ գիշեր :

Որքան ատեն որ աշխատէր երիտասարդը, մայրը կը հսկէր, նայելով անոր վայրահակ գլխուն, որ կազի կտուցին ճերմակ լոյսին մէջ կը փալփլէր, կարծ կտրուած իր մազերով։ Պառաւ Մարթա. թմբիի սովորական տաք բուսաջուրը տիրուհիին բերելէ վերջ կ'երթար, ոտքին ծայրերուն վրայ կոխելով, կկըզիլ վառարանին մօտ, ճեռքը՝ կիսաւարտ գուլպայ մը բռնած. ճերմակ կատուն քովը կը փառէր :

Օ՞հ, երանաւէտ վիճակը, անոնց համար որոնք ա՛լ յոզնած են կեանքքի մէջ . . . , Դոճելով ճօճելով առաջ ու ետեւ, բարի կինը կը մրափէր և կ'ար-



թըննար, վայրկեանը անդամ մը աչքերը բանտով՝ սկահակը շրթունքին մօտեցնելու և ընդհուպ տարուելու համար նորէն, մինչեւ որ սենեակին մէջ պղտոր դառնար ամէն բան, և զաւկին զլուխը երկար նրբին ճանանչներ արձակէր, իր բացխփող բիբերուն դիմաց . . . :

Ս նա՛ ասանկ գիշեր մըն եր որ տարին զանի կա, ճի՛շտ ասանկ գիշեր մը, երբ սենեակին մէջ ուրիշ ձայն չկար բայց եթէ ճոփնչը անոր գրիչին, թուղթին վրայ, Մարթայի ասեղներուն շնկոցը, և վառարանին մօտ՝ հանդարտ մոլտիւնը կատուին, դուռը յանկարծ զարնուեցաւ, և մարդիկ զի՞նքը հարցուցին:

Ոտքի ելաւ սրանեղած, ինչպէս միշտ՝ երբ կ'ընդմիջուէր:

— Ուժ . . . րրաւ, զի՞նուորական խնդի՛ր մըն է նորէն. հինգ վայրկեանէն կուղա՛մ, մա՛յր:

Հագնելով իր վրանոցը՝ անցա՛ւ գնաց, երազի պէս . . . :

* *

Ինչպէ՛ս կ'այլակերպի, կը մթագնի ամէն բան մէկ օրէն միւսը, մէկ վայրկեանէն միւսը . . . : Ճիշտ այնպէս, երբ լուսաւէտ դաշտանկարի մը վրայ, ամպ մը գայ յանկարծ արեւը ծածկել: Եւ որովհետև, առանձնութեան մէջ, կապոյտ ծեր աչքերը շա՞տ արցունք կը թափէին, յարմար կարգադրութիւն մը ընել խորհուեցաւ: Աղջիկները համաձայնեցան մայրերնին փոխնիփոխ իրենց ընտանիքներուն մէջ հիւրընկալել, մինչեւ որ Վահանի վերադարձը կարելի ըլլար: Ու փակուեցաւ մնձ տունը, սպասուհին ատենի մը համար իր զիւղը զըրկուեցաւ. ճերմակ կատուն ճամբուեցաւ. և օտարոտի, անհրապոյր, ծանր բան մը դարձաւ կեանքը, Յոլոր այն պղտիկ թշուասութիւնները որոնց վրայ երիտասարդները կը ծիծաղին, և զորս այնքա՞ն խորապէս կ'զգան նոր պայմաններու մէջ ապրիլ ստիպուող տարիքոտ անձեր: Երեց աղջկան անառակ զաւակները, միւսին շատախօս կեսուրը, երրորդին անհատնում այցելուները նոյնքա՞ն պատուհասներ էին, պառաւ Տիկնոջ համար: Եւ սակայն, որչափ ատեն որ կանոնաւոր նամակներ կ'առնէին աքսորուածէն, այս ամէնը մեծ բան չէր. դարձեալ, այդ նորակազմ ընտանիքներուն վրայ կը շողար իր ժամանքը, բարի ճառագայթի մը պէս. բայց օր մըն ալ լուրերը դադրեցան:

Սպասել, սպասել շաբաթներով, ամիսներով. սպասել անորոշութեան մէջ, անմեկնելի պարապի մը առջեւ: Ատենը անցաւ. ալ գեղնեցա՛ւ թուղթը վերջին նամակին. հազար անդամ կարդացուելէն, արցունքով թաց մատներու մէջ բռնուելէն՝ անոր տողերը անընթեռների դարձան, թէկ՝ փոխարէն, սիրտերու մէջ կարծես սուր ծայրով մը փորագրուած ըլլային, այդ քանի մը տողերը.

«Վաղը կառքով ճամբայ կ'ելենք դէպի Տ . . . : Համելուս պէս պիտի զրեմ: Սպասեցէք նամակիս:»

Ու ժայրիկը կ'սպասէր:

* *

Աշնանավերջի հովոտ իրիկուն մը . . . : Տերեազուրկ ծառերու սոտերը. կմախքի երկար մատներու նման, անհասկնալի նշաններ կը գծէին ճերմակ. ցած երկինքին վրայ: Գաղջ սրահին մէջ նուարդ, կրտսեր աղջիկը, թէյ կը մեծարէր իր հիւրերուն: Շրջանակէն քիչ մը հեռու քաշուած, առանձին, պատուհանին քով, մայրը, սպիտական եր ճակատը խնարհած, դուրս կը նայէր:

Յանկարծ, երբ ընդհանուր վլլուկը լուած էր քիչ մը, խօսք մը հասաւ իր ականջին:

— . . . Անգործութիւնը, Տիկին. աքսորի մէջ գլխաւոր նեղութիւնը անգործ ըլլալն է:

Բաողը միջին տարիքով անծանօթ մէկն էր. թիկնաթոոի մը մէջ բազմած, թէյին սկահակը ձեռքը, դանդաղօրէն, և ինքնագոհ երեւոյթով յը դգալը կը գարձնէր, շաքարը հալեցնելու համար: Ումզ մը խմեց.

— Ճշմարիթը ըսելով. ինձ համար տաժանելի բանը ճամբորդութիւնը եղաւ. երեւակայեցէ՛ք պարզ բեռան կառքեր, անկանոն ճամբաներու վրայ . . . չարդուիչուր ըրին մեղի. և անքնութիւնը . . . ամբողջ երեք գիշեր չքնացանք. ամէն մէկ ցնցումին՝ մարդուս ոսկորները իրար կը դարնուէին:

Պառաւը, ակնկոր, դէպի առաջ հակեցաւ: Նոյն միջոցին պիսիիւիի մը պինակը շրջան կ'ընէր հիւրերուն մէջ. անծանօթը ձեռքը երկարեց և ժապուկով, հատ մը առաւ: Նորէն ափրեց աղմուկը:

Եւ մայրը, արամօրէն, զլուխը անդին դարձուց, իր մուայլած բիբերը յառելով երկինքին, ուր հողմակոծ ծառերը ցնորական շարժումներ կ'ընէին:

Մարդու բան չըսաւ իր այս լսածին մասին: Երկու օր վերջը միայն, ընթրիքի ատեն, շուրջին ները ցաւադին զարմանք մը ունեցան:

Թանի մը վայրկեանէ ի վեր, առանց ուտելու, մտածկոտ՝ պինակին մէջ կը նայէր, երբ հարցուց յանկարծ:

Անկողինը պատրաստ է, նուա՛րդ. հիմա տղամ պիսի գայ պառկի . . . մեղք է, քունը կը վաղէ կոր աչքերէն . . . ասանկ յոգնած դաղրած տեղ երթալ կ'ըլլայ . . . :

Պիտի շարունակէր այսպէս. բայց տեսնելով նշանակալից նայուածքը զոր դեռատի կինը կ'ուղղէր ամուսինին, ուշքի՛ եկաւ, ամօթահար:

— Երէկուան մարդուն պատմածը միտքս ինչ կաւ, մրմնից կարծես ինքինքը արդարացնելու համար, ան ինչեր քաշեր է:

Եւ աւելցուց, հառաչելով, իր սովորական խօսքը.

Պիտի ըլլայ որ մէյ մը երեսը տեսնեմ . . . :

* *

Անկէ վարջը սակայն, երբեք չկրցաւ ազատի այդ յաճախանքէն: Պատկերը գամուեցաւ միաց միտքին մէջ. արդէն իրեն համար, այն խորհրդակիր, կը շարունակուէ՛ր միշտ անվերջօրէն. բայց

տառապանքի գաղափարը չէ՛ր խառնուած ատոր : Ակառքով ճամբայ կ'ելլենք, » գրած էր զաւակը, և ինք, իր ամենամօտիկ իրականութենէն քաղելով հարկ եղած տարրը, երեւակայած էր զանիկա մէկուն մէջ այն երկնի, հանգստաւէտ կառքերէն, որոնցով երբեմն, ամառ իրիկունները, պտոյտի կ'ելլէին :

Հիմա այդ դժնդակ գնացքը կար, աչքերուն առջեւ, յամառ տեսի՝ զոր ոչի՞նչ կը վանէր, և որ կը կոտացնէր իր ծերացած սիրաը :

• • Իյը՛ժ, իյը՛ժ . . . , սային անիւները կը ճըռնչեն ճամբուն կոպիճներուն վրայ . . . կ'երթա՞ն այսպէս, ո՞վ գիտէ ո՞ւր, օրերով, գիշերներով . . . : Հո՞ն նստած է Վահանը, գլուխը կախ՝ ուսին վրայ, աչքերը կարմրած՝ անքնութենէ, յոգնարեկ ու ցաւատանջ : Ա՞խ, եթէ հոս, իր մօտը ըլլար, հըրաշքով մը բերուած . եթէ ինք անոր սամոյր գըլուխը հանգեցնէր իր ծունկին . մասները անցըներ այրող արտեւամունքներուն վրայէն, և օրօ՛ր ըսեր մեղմօրէն, մանկութեանը օրօրը . . .

Քունն է եկեր, այերն առեր

Իմ գառնուկին յունն է եկեր . . .

... Զայնը երերաց ու բարձրացաւ, մեղմ, անվստահ, խժոտ, կարծես հունը նուագարանի մը որ երկար ատեն փակ է մնացած : Յանկարծ, վախով, պառաւը իր շորջը նայեցաւ . սենեակին մէջ առանձին էր, մարդ չէ՛ր եղած զինքը լսող : Բայց ի՞նչ ալ անուշ եկած էր, հին, հին օրը երգը : Մշուշի պէս ցրուելով բոլոր վիշտը, հո՞գը ներկային, կը յիշէր, իրը հեռաւոր ժպտուն տեսարան մը, այն անցած գացած օրերը երբ դեռ սարան մը, պահանդանքի էր, երբ ոչ ոք կար զինքը իրմէ Վահան պղտիկ էր, երբ ոչ ոք կար զինքը իրմէ Պիշտ հաճոյքով . և մի՛շտ հոն էր, իր անկողինին մօտ բաժնող . և մի՛շտ հոն էր, իր անկողինին մօտ դրուած օրօրոցին մէջ՝ անհանդարտ տղեկ մը կոր դրուած օրօրոցին մէջ՝ անհանդարտ տղեկ մը կոր դրուած փայլուն աչքերով, որոնք գիշերն ի բուն գոց վիլ չին ուղեր, և կը յուսահատեցնէին զինքը այնքան . . .

Ու կրկնեց, կիսաձայն, արդիլուած բան մը ընողի հաճոյքով .

Oror ըսեմ իմ տարակիս,

Օրօ՛ր, օրօ՛ր . . .

Միշտ այսպէս բախտաւոր չեղաւ սակայն : Ուրիշ անգամներ՝ թոռները, զարմանքի և ուրաքանչեան գոշիւններով շորջը հաւաքուած, զինքը խութեան սթափեցուցին պատրանքէն : Ու նեղացաւ, ընդուած սթափելով սպասուէին որ կամաց մը կը խընշա՛տ, տեսնելով սպասուէին որ կամաց մը կը խըն-

դար, դէմքը անդին դարձուցած :

Բայց ո՞վ կարող էր տժգոյն պատկերը հեռացնել աչքերէն : Այսեւս անհնարին կը դառնար իշընել կ'ապէրէն : Այսեւս անհնարին կը դառնար իշընել կ'ապէրէն : Կ'ապէրէր բեն համար ուրիշ բան մասնելը, յիշելը : Կ'ապէրէր բուն և մորմոքին հետ :

Շուրջինները հետզհետէ վարժուեցան, թէ մեծերը, և թէ՛ պղտիկները : Այսեւս թոյլ կուտային մեծերը, և թէ՛ պղտիկները : Այսեւս թոյլ կուտային մէկ անկիւնը նստած, սպիտակ, որ սենեակին մէկ անկիւնը նստած, սպիտակ, կքուն և անոյշ կերպարանք մը, խօսի, խօսի կքուն և անոյշ կերպարանք մը, ծունկին վրայ, երեւակայանքնիրեն, ձեռքովը, ծունկին վրայ, երեւակայանքնիրեն, մը շոյելով . . . և իր հնօրեայ օրը երեւական գլուխ մը շոյելով . . .

զին՝ հառաչանք մը միայն կը պատասխանէր շատ անգամ, եթէ Վահանի քոյրերէն մէկը հոն, մօտը գտնուած ըլլար . . . :

* *

Սահեցան ամիսները . նոր ամառ մըն ալ եկաւ անցաւ . աշունը ոսկեզօծց չորս զին :

Բայց պառաւ մայրը այլես սենեակէն դուրս չէր ելլեր . ամբողջ օրը կը պառկէր, գունատ դէմքը հալա՛ծ կարծես, բարձերուն մէջ :

Դադրած էր ըսելէ . — «Մէյ մը երեսը տեսնէի» . դադրեցուց նաև երգելն ու առանձին խօսիլը : Աղջիկները կը յուսային որ այլեւս չէր տառապեր . թէ խաւարող իմացականութեան մէջ տակաւ ոչ մէկ հետք կը մնար, և նախկին երջանկութենէն և վերջին ցաւերէն :

Գիշեր մը սակայն, հիւանդապահը, որ դրած էին իր մօտ, ձայնէն արթնցաւ, անոր փոքր, անոյշ, դողդոջ ձայնէն որ կ'երթար ու կը մարմրէր, հովին բռնուած մոմի մը բոցին պէս :

Թունն է եկեր, այերն առեր . . .

Իմ գառնուկիս շանմ օրօր . . .

Երգեց սկիզբէն մինչև վերջը, անո՛ր համար՝ որ ալ բնաւ չպիտի գար, որուն ոսկորները կը ճերմըկէին անծանօթ հովիտի մը խորը . մայրը եր վերջին օրօրը երգեց . . .

Առաւօտուն, հիւանդապահը զինքը անշունչ գտաւ : Բաւական ատեն առաջ մեռած ըլլալու էր : Աչքերը բաց էին, և հակառակ բոլոր ջանքին, չկրցաւ զանոնք գոցել : Բաց մնացին կարծես տակաւին սպասելով . . .

1918 Ա.ՐԱ.Ք.ՍԻ.Ա.

ԻՆՉՊԷ՛Ս ՄԵՌՆԻԼ ԴԵՌ ԶԱՊՐԱՄ . . .

Կ'առնեմ զուխս, հիւանդապին, բարձս վեր .

Ինչ լրուրիմ ու մենուրիմ, Ասուած իմ . . .

Մահն է ահա, եւ ունաձայնը կ'առնեմ . . .

Դառնակսկիծ յիշցու մեռնիլ, դեռ չապրած . . .

Օ՛, սարսափած մահիճս դուրս ուսնելով .

Պատուհաններն ու դուռն ամուր կը փակնիմ . . .

Եկո՞ւր, ո՞վ Տիր, ո՞վ Զօրուրիմ կենաքաշին, Հրաշաղործ մատերդ ի վար կարեցուր

Նոր կեա՛լի, նոր կեակէ՛ յիշերուս մէջը ցաւաֆ .

Եկո՞ւր, ո՞վ Տիր, կը պաղասիմ, ա՛լ եկուր . . .

Պիսի դեռ նո՞ր աշխարհի յաղցը յամեմ . . .

Օ՛, շուշու ամեն տրսնուրիմ կը ծորէ . . .

Արցունի ահա՛ բուղիմ վայ կը ցամիի . . .

Ա.ՐԱ.Ք.ՍԻ.Ա. Ա.Ֆ.Տէ.Բ.Ա.Ա.

ԼԵԶՈՒԱԲԱՆԱԿԱՆ ՀԱՐՑԵՐ

ՈՐՈՇՆԵՐ

ՀԱՅ ԼԵԶՈՒԻՆ ՄԷՋ

«Ծանթ»ի 22րդ թիւին մէջ զարթնում և վերազարթնում բայերն իր գոյական գործածելը՝ ուժի մըն է գրած էի, և իր օրինակ բերած էի, «ոստում» բայէն՝ «ոստում» գոյական. «առնում» բայէն՝ «առում» . «երդնում» բայէն՝ «երդում», ևն. ևն.: Ուրախութիւնս շատ մեծ եղաւ երբ, նոյն կիրակիի «Ճակատամարտ»ին մէջ ծանօթ գրագիտուհիէ մը (Անալիս) ստորագրուած գեղեցիկ արձակի մը մէջ տեսայ «վերազարթում» ուղիղ ձեւը: «Ճակատամարտ»ի Զատկի կիրակիին մէջ եւս նոյն գրագիտուհիէն ոտանաւոր մը կար, ուր դարձեալ «վերազարթում»ը կ'երեւար իր ուղիղ համակովը: Դրագիտուհին գրածէս թելագրուած ըլլայ թէ ոչ՝ հաւասարագէս պատիւ իրեն և կը չնորհաւորեմ զինքը՝ հայերէն լեզուի յատկութեան իր նախանձին համար:

«Ծանթ»ի նախընթաց թիւերուն մէջ «երեկք և բախտ» բառնորուն «հրբեք և բաղդ» սիսալագրութեանց մասին եւս գրած էի. բայց «Ծանթ»ն իսկ ուշ չգրաւ գրութեանս, և ցարդ միեւնոյն սիսալներուն մէջ կը տապլտկին հայ թերթերը, միեւնոյն էջին մէջ ուղիղ ձեւն ալ՝ սխալ ձեւն ալ գործածելով: Միակերպութեան պակասը. ահա մեր թերթերուն կամ աւելի գրողներուն ամենամեծ թերութիւնը:

Տիկին Անայիսի ազնիւ արարքը ինծի խրախոյս մը կ'ըլլայ ուրիշ ոչ պակաս կարեւոր ոճիրի մը մասին ևս խօսելու, և իցիւ ա՞ն ալ ըմբռնողներ ունենար . . .

Կու և կը մասնիկներուն համար է խօսքս: Ասոնք հնի լեզուին մէջ այս ձեւով գոյութիւն չունին, թէև անկէ ձեւացած են: Հին լեզուին մէջ եղածը սա է. կամ ի գրել, կամ ի լսել, կային ի վաստակել, ևն.: Նոր լեզուն աւելի պարզեց և ըստաւ. կամ ու գրեմ, կաս ու գրես, կայ ու գրե, և այս վերջնէս ալ ստեղծեց (կայ ու ==) կՈՒ ձեւը: Լամբռնացին, Լեւոն թագաւորին առջև խօսած իր ուժեղ մէկ ճառին մէջ կատարեալ աշխարհաբար նախադասութիւն մը կը սպարեցնէ ընդ հենցն. «Հաղթատացիքդ աղաբողոն կու հագնին երկու թիւ սաքուլայով» . գիրք չունիմ քովս, յիշողութենէս է որ կ'օգտուիմ, գուցէ ետեւառաջութիւն ըլլայ բառերուն մէջ: Ուրեմն Լամբռնացիին օրով և անկէ բաւական առաջ ալ գոյութիւն ունէր կու ձեւը, զոր հաւասարագէս ամէն բայի քով կը գործածէին, և Աղիշան դեռ երէկ անխափը կը գործածէին, թէեւ արեմցաւեան աշխարհաբարը՝ շուրջ գարէ մ'ի վեր կուն վերապահած ըլլար մեր երեք միավանկ զամ, տամ, լամ բայերուն միայն, իսկ բազմավանկ բայերուն

յերուն քով գործածէր կը ձեւ: Ուուսահայ լեզուն միավանկներուն քով եւս կը կը դնէ. «կը տայ», «կը գայ», որ անշուշա խորթ է:

Թէ ի՞նչ բանի մէջ է սխալը՝ ահա՞:

Բոլոր գրողներն առ հասարակ՝ կուն կը միացնեն արդ միավանկ բայերուն. կը գրեն.

Կուզամ, կուտամի, կուշային: Ինչո՞ւ է այս միացումը. եթէ կուն իրաւունք ունի միանալու՝ կը ինչո՞ւ զրկենք ատկէ. գրե՛նք կը գրեմ, կը պատասխանեմ, ևն.: Կուի այդ անհարկի միացումէն ուրիշ այլանդակ ձեւ մըն ալ կը ստեղծուի նոյն իսկ քիշ շատ ուսեալ գրիչներէ. այսինքն է՝ ապաթարց մըն ալ կը խոթեն կեն և ո գրերուն մէջ ու կը գրեն. կ'ուտամ, կ'ուզամ, կ'ուշամ հրէշային ձեւերով, ինչպէս կ'ընեն կ'ուտեմ, կ'ուզեմ բայերուն մէջ. իր թէ ուտամ, ուզամ բայեր ունենայինք: Այսպիսի անհեթեթ յիմարութեանց տեղի չտալու համար, մեր գրողները՝ ի սէր հայ լեզուին՝ թող հաճին կուերը հեռու գրել բայերէն, ինչպէս կ'ընեն կը բրը. կու զամ, կու տամ, կու լային, կը բերեմ, կը գրեմ, ևն .

Գալով կը ին՝ բարեկո՞ւ մըն ալ ասոր գործածութեան մէջ: Մեր բոլոր գրիչ շարժողները երբ ս, զ, շ գրերով սկսող բայց մը տեսնեն՝ կ'անձըրկին կը մման. խուճապ մը, տագնապ մը. իր թէ այդ գրերը ցուցանքներ ըլլային: Ոմանք կը գրեն. կ'ակին, կ'զգան, կ'շտապկն, ուրիշներ կ'ըսկին, կ'ըգգան, կ'ըշտապկն. բայց ինչո՞ւ այս խարիսխութեան ու դանդաչումները:

Ս, զ, շ գրերն ընդունակ են սը, զը, շը և ըս, զգ, լը արտասանուելու: Սը, ևն., կ'արտասանուեին երբ իրենցմէ վերջ եկող գիրը նայ (ն, դ, մ, ն, ր, ո) տառերէն մէկն ըլլայ. սըրահ, զըրահ, զըմելի, զըլանալ, սընար, զըռալ, զըդեար, զըմրուխտ ևն., ևն.: Կամ երբ սզում մը տեղի ունեցած է, սուտ, սըտել, զուտ, զըտել: — Էս, զգ, կ'արտասանուեին՝ երբ յաջորդող գիրը նայ չէ, ըստանալ, ըզբաղիլ, ըսկիլ, ըսկին, (և ոչ թէ սըկին: ինչպէս կը հաշեն շատեր, կենը նայ տառ չէ), ըսկոփել, ըսբանչելի, ըսբափել, ըզգալ. ևն. ևն.: Ըշ հնչուող երեք բառ միայն ունինք. ըցեմարան, ըշտապել, ըշտապանել (վեր վար ընել). միւսներն առհասարակ ըլ կը հնչուին. շըպար, ըկանին, ըմմոր, ըլուիդ, ևն., ևն..

Արդ կը հարցնեմ մեր գրողներուն. երբէն ի վեր է որ ս, զ շ գրերը ձայնաւոր եղած են, որ կը ին ըթը կը վերցնեն և ապաթարց կը դնեն ու կը գրեն. կ'զգամ, կ'ակիմ, կ'շտապկմ, կամ կ'ըզգամ, ևն .

Այս միւսնոյն հարցումը մէկէ աւելի գրագէտներու ըրած եմ, և սկսած են կակազել, թոթովել, առանց համոզիչ բան մը կարենալ ըսելու, մինչ ես յաջողած եմ զիրենք համոզել:

Ահա պատճառաբանութիւններս:

Այդ սպասել, զբաղիլ, շտապելի նման բայերը իրենց սկիզբը լուելեայն լը հնչումը ունին. բայց այդ սուշ հնչումը երբ իրմէ առաջ ձայնաւոր մ'ունենայ՝ բոլորովին կը կորսուի,

և մնաք կորառւած ատեն ապաթարց չենք դներ. կ'ըսենք «արա զնոսա պայծառ» և, թէն բուն հնչումը լինոսա է, բայց ըթի օդ ելաւ. ու երբ օդ ելաւ՝ ապաթարց գրինք՝ ո՛չ. երբ կ'ըսենք մի՛ սպասեր, մի՛ զբաղիր, պէտք ենք մի՛ լսպասեր, մի՛ լզբաղիր այլանդակ կերպով արտասանել՝ ո՛չ. ուտանաւորի մէջ մանաւանդ մի՛ սպասերը երեք վանկ կը հաշուենք: Զգենք այդ սուղ ըթի հնչումը, և առնենք բուն ըթով սկսող բառ մը. ստանձնել. այս բայց կաղմուած է լաս նախդիրով և անձն բառով. լատին սեփական ըթն ինկած է. բայց մանք ստանձնել գրած ատեննիս մտքերնէս երբեք անցած է ապաթարց մը տնկել սէին գլխուն՝ ո՛չ. այսպէս իմա և ուրիշ շատ բայերու և բառերու համար ալ.

Արդ ինչպէս որ մի՛ սպասերին մէջ արտասանելու ատեն ինի գիրը կը միացնենք սէին և կը կարդանք միսպասեր, այսպէս ալ ինչու պիտի չկարենայինք կը սպասէ գրել և կարդալ կըսպասէ, և ոչ թէ կը լսպասէ. գրել կը զգայ, և կարդալ միացմամբ: Զամողուեցա՞ք ըսածներէս: —

Ահա ուրիշ փաստ մը ևս: Բախտէս ֆրանսերէնի մէջ եւս նոյն երեւոյթը կայ: Առջեւնիդ կը նետեմ spécialiste բառը. մեր սպասերին պէս բան մը: Արական բառ մըն է. հրամմեցէք դրէք առջեւ յօդ մը. կ'սպասեմ գրողը l'spécialiste պիտի գրէ. իսկ ես որ կը սպասեմ կը գրեմ՝ կը գրեմ և սրբական պիտի արտասանէք. լլ լսրէսպասիալիս. անշուշտ վերջնը, ուրեմն...

Speranze իտալերէն բառը կը նետեմ առջեւնիդ՝ եթէ չբաւեց առաջինը. դրէք իգական յոզնակիի յօդը. ես պիտի ըսեմ և speranze, յէ սրեւրանց է. դո՞ւք ինչ պիտի ընէք. l'speranze կրնա՞ք դնել. չէք կրնար. Իտալերէնը չընդունիր ատանկ նեղը հայ լեզուն է միայն որ՝ իր սեւ ճարան. խեղճ հայ լեզուն է միայն որ՝ իր սեւ ճարան. իսկ սակայն պիտի հանդուրժէ այդ ու կատագրէն. գլխիկոր պիտի հանդուրժէ այդ ու նման խժդութեանց:

Կնիք բանիս, ի սէր Հայ լեզուին, ո՛վ գրագէտներ եւ գրագիտուհներ, հաճեցէք գրել գէտներ եւ գրագիտուհներ, հաճեցէք գրել կու տամ, կու գայի, կու լան, կը սպասեմ, կը զբաղիմ, են:

Եթէ ուրիշներ աւելի զօրաւոր փաստեր ունին ի հակառակը պնդելու՝ թող գրեն. եթէ չունին՝ ի հակառակը պնդելու՝ թող ընդունին և ուղիղ ձեւերը սէր Հայ լեզուի՝ թող ընդունին գործածեն:

Կան այսպիսի ուրիշ սխալներ ալ, որոնց մասին եւս պիտի գրեմ, եթէ երբեք սոյն դիտողութիւնն ընդունելութիւն գտնեն:

Հ. Ա. ՊԱՇԻՆՅԱՆ

ԹԱՏՐՈՆ

ՊԵՊԵՔԻ ՓՈ

Ամէն անգամ որ առիթը կ'ունենամ տեսնելու, հայ բեմի վրայ, օտար թատերական լաւագոյն գործերու ներկայացումը, հոգեկան յուղումով մըն է որ կը բաժնուիմ թատրոնէն: Ամէն անգամ ալ, երբ վերջին վարագոյրը կ'իջնէ յամրօրէն, կարծես խորհրդաւոր ու աննշմարելի ոգիներ ինծի կը կանչեն հազար բերաններով և մատնանիշ ընելով իջնող վարագոյրը, կ'ըսեն.


— Դուք օտար էք այս աշխարհին, ձերը չէր ինչ որ տեսաք . . .

Ամէն անգամ լսեր եմ խորունկէն ու խորհուրդներէն լսուղ արուեստի այս մեղադրանքը ցեղիս հանդէպ և սակայն ան, իր ուժգնութիւնովն ու ողբագին ճշմարտութիւնովը թակերու հարուածներ է տուեր միշտ հոգիիս ու երբեմն միայն լուսածպիտ երազներ և պլպլացու չողեր յամառ հաւատքի:

Ճարաթ գիշեր ՊԵՊԵՔԻ Կատակերգութեան ներկայացումէն ետքը, նորէն հասան ինծի հին արձագանգները, հոգիս նորէն ինկաւ վրդովումի ու երազանքի մէջ, ու ինքնամփոփումի ճիգով հազիւ կրցայ կարօտագին հայեացքս հանգչեցնել մեր գրական հորիզոնին մթաստուերին մէջ մէկ քանի պլպլացող աստղերու, Սունդունկեանցի, Շիրվանգատէի գործերուն և Շանթի «Հին Աստուածներ»ուն վրայ: Պայծառ շող մը ցաթեց շուրջս, ու տեսայ որ արձագանգները կը հեռանան մեղմօրէն ու հոգիս կը հրճուի, հաւատքս կ'արծարծի:

Մօրիս Հէննըքէնի այս երեք արարուածով կատակերգութիւնը, ամերիկան կեանքէ առնուած, բիւրեղային գեղեցկութիւնով հապուրիչ գործ մըն է, ուր արուեստին քով կը շողայ աշխարհի ու մարդոց մասին խորունկ ճանաչողութեան մը պայծառ լոյսը:

Ճատ պարզ է կատակերգութեան հիւսուածքը. Երկու բարեկամ ընտանիքներ կան, — երկու այր և երկու կին: Մաերմութիւն մը ստեղծուած է անոնց մէջ և փոխադարձ վստահութիւն մը: Զոյգերը իրենք իրենց մէջ ալ աղէկ են, կը սիրեն իրար ու կը գուրգուրան իրարու վրայ: Սակայն օր մը Ուիերմ Հէրրիսընի կինը, Քէթի, պղտիկ սայթաքում մը կ'ունենայ, սովորական ու անըշան. — կէսօր մը իրենց բարեկամ ճիմի Սքօթի հետ դուրսը, ճաշարանի մը մէջ կը ճաշէ: Այս ճակատագրական կ'ըլլայ: Քէթիի ամուսինը Ուիերմ ճաշելու կ'երթայ ճիշդ այն ճաշարանը ուր գացած էր իր կինը: Եներս մտնելուն ճաշարանապետը կը հաղորդէ Ուիերմի թէ տիկինը ճիմիի հետ քիչ մը առաջ մեկնած էր: Ուիերմ որ նախապէս հեռաձայն էր ըրած տունը և կինը չէր գտած հոն, յանկարծակիի կուգայ ու կասկածը կ'առնէ: Իրիկունը տուն վերադարձն կը հարցնէ Քէ-



թիի թէ՝ ուր էր գացած կէս օրին. հեռաձայնած ու տունը չէր գտած զինքը: Քէթի նրբամիտ կին, նրբամտութեան յամրութիւնովն իսկ, կը փորձուի ստել, ու կ'ըսէ թէ ընկերուհիներուն այցի էր գացած ու ծաղարարի մը խանութը թեթեւ ճաշ մըն էր ըրած առանձին: Ուիլերմ չհաւատար բնականաբար ու «ատախօս» կը կոչէ զայն: Քէթի վիրաւորուած, կը պնդէ իր ճշմարտախօսութեան վրայ: Ու այդ վայրկեանին կը սկսի կատակերգութիւնը, ողբերգութիւնը պիտի ըսէի, քանի որ միեւնոյն են անոնք իրենց խորքին մէջ, և միայն եղանակներով կը տարբերին իրարմէ: Առաւոտ մը ծիմի կուգայ Ուիլերմի տունը: Մինակ կը գտնէ տիկինը, որ կը պատմէ անոր տեղի ունեցող դէպքերը: Ծիմի շատ կը ցաւի որ այդքան չնչին բան մը ծածկելով. մեծցուցած է, ու կը յանձնարարէ պատմել ճշմարտութիւնը, քանի որ դէպքը ինքնին շատ պարզ է ու անմեղ: Ուիլերմ ներս կը մտնէ, և ծիմին իր կնոջ շատ մօտիկը տեսնելով, կը զայրանայ: Կը պատմէ եղելութիւնը, ճանչնալ ձեւացնելով իր կնոջ ընկերացող «պարոնը», զոր կը մեծարէ, «խայտառակ, ապուշ, աւանակ», և ուրիշ տիտղոսներով. ծիմի, ցնցումներ կ'ունենայ ու քիչ մը դժուար. բայց վերջապէս կը կլէ այս բառերը, օձիքը ձեռք չտալու համար: Վկայութեան կր կանչուի ճաշարանապետը, որ կաշառւելով ծիմին ճանչնալ կը կեղծէ: Վէճը կը կը շարունակուի, զուարձալի, պղտիկ դէպքերով ճշմարտութեան անունով յայտարարութիւններով, երգումներով ու յաջորդական սուտերով, կեղծիքներով, ամէնքին կողմէ: Ուիլերմի համար ա՛լ անտանելի կը դառնայ կեանքը. գիտէ, պայծառ կերպով, համոզուած է թէ կը խարսուի միշտ ու կ'ափսոսայ որ պէպէք մը չունի, որ զոնէ պուտ մը յոյս ու քաղցրութիւն դնէր այս ընտանեկան անյոյս դառնութեան մէջ, ոսկի կապ մը ըլլար երկուքին մէջ ու թերեւս գարմանէր անցեալի վէրքերը... կ'ափսոսայ, որովհետեւ կինը, պէպէք չուզեր ունենալ, վայելքի արգելք մը նըկատերով զայն....: կը թողու, կը հեռանայ դէպի օտար երկիր...

Մինակ է Քէթի ու կրնանք ըսել գմբախտ. կը տանջուի ու կ'որոշէ ալ երբեք չստել, երբեք չխաբել: Ի՞նչպէս վերադարձնել սակայն ամուսինը: Դիտէ՞ք սակայն ինչ խորհրդաւորութիւն, ինչ ուժ ու անիմանալի բան մըն է կնոջ մը որոշումը....: Երբ կիները կ'որոշն, աշխարհը. մարդիկ, ինչո՞ւ չէ, աստուածներէն սկսած մինչեւ անիմաստ դէպքերն ու անշունչ իրերը անո՞ց կը զպատակին, անոնց օգնութեան. կը համին: ծիմիի կինը, Մէկի, Քէթիի մտերիմը որ «քնաւ սուտ չէ խօսած ու երբեք չի խօսիր», այցելութիւնով մը կը տեղեկանայ իրողութեան: Դժուար է. կը սկսին գործի. երկու կին և մէկ էրիկ մարդ... ի՞նչ նշանակութիւն կրնար ունենալ եթէ մէկի տեղ տառը ըլլար կամ տեկի...: Մէկ քանի ամիսէն, պղտիկ մանուկ մը որդեգիր առնելու գաղտնի ծրագրով. կը հեռագրեն Ուիլերմի որ գայ ու իր մանչ զա-

ւակը տեսնէ: Գործի վրայ են Քէթի, Մէկի և ծիմի որ առաջին երկուքին քմահաճոյքին կամազուրկ գործիքը ու անձարակ գործադիրն է: Ուիլերմ կուգայ սպասուածէն կանուխ, երբ տակաւին վէճի տակ է ապաստարանէ մը ճարուած մանուկի մը որդեգրումը: Ու երկու կիները կը սկսին քակել սուտի ու նենգութեան կծիկը, անհատնում, անվերջ. վայրկեանի թերադրանքներով ու րոպէտական յղացումներով, յաճախ անկապակից ու հակասական, որոնք սակայն աննշմար կ'անցնին այր մարդուն պարզմիտ, ինչո՞ւ չըսել, տխմար աշքերէն, մինչեւ որ մէկ պէպէքը, երկուք կ'ըլլայ, «երկուորեակ», յետոյ երեք կ'ըլլայ, երեք հատմանչ, որոնց երկուքը աղջիկ են սակայն, և վերջապէս մինչեւ որ հազարումէկ խաղերու ու աղաղակող ստութիւններու առջեւ կը յայտնուի ճշմարտութիւնը, ճամբու կը դրուին պէպէքները ու Ուիլերմ կը մնայ Քէթիի հետ դարձեալ առանձին: ծիմի կը հարկադրուի պատմել եղելութիւնը սկիզբէն, ինչ որ կը հանդարասեցնէ Ուիլերմը, ու կը հաշտեցնէ զայն իր կնոջը Քէթիի հետ, որ կը յայտնէ ամուսինին, իր պէտէք ունենալու բուռն փափաքը:

* *

Ահա՝ նիւթը իր խոշոր, շատ խոշոր գիծերուն մէջ: կը տեսնենք որ շատ պարզ է ան կառուցւածքով, և սակայն ատով իսկ գեղեցիկ, հրապուրիչ ու խորունկ, Զկան հոն արտասովոր տեսարաններ, երկար ճառեր, մեծ մեծ բառեր ոխորհրդածութիւններ. պարզ, սովորական դէպքեր են, զաւեշտական, քրքջալից, որոնք իրարու կը հիւսուին, իրարու կը յաջորդեն բնական կարգով մը, յաճախ անկապ ինչպէս կեանքին մէջ, և որոնք սակայն կը խօսին մեր հոգիներուն՝ և կը ներկայացնեն մարդկային կեանքին ամէնօրուան գլըրւագները, երբեմն զուարթ և ծիծուուն, երբեմն տխուր ու մշուշոտ, բայց միշտ ողբերգական: Հեղինակը ամերկիեան կեանքը չէ որ միայն պատկերացուցած է անոր մէջ. զաւակ ունենալու ձգտումը, ճշմարտութեան սէրը չէ որ կ'արծարծէ ու կը դրուատէ, այլ կը ներկայացնէ մարդկային կեանքը՝ բոլոր երկիրներուն մէջ: Ե՞րբ է որ արդէն ճշմարիտ արուեստը իր էութեան մէջ սահմանափակուեր է աղգութեան, միջավայրի, կիմայի ու միակ գաղափարականի մը անձուկ սահմաններուն մէջ: Հոն ամէն հանդիսատես, ինքինքնքը կը տեսնէ, կինը՝ իր պատկերը. նրբամիտ ու անկայուն, յատակատես ու բնականորէն հոգերան, պատրող, հրապուրիչ ու միշտ յաղթական, և այր մարդը՝ ի'ըը, կարձատես ու պարզմիտ, դիւրախար և միշտ կամագուրէկ կինջ փաղաքշանքին, անոր գաւուն ու գրուատիքին առջեւ....:

Կատակերգութիւնը մէկ ծայրէն միւսը քըլըքիջ է ու զուեշտ: Զկան այն տեղ հոգիները վորդովող տեսարաններ, եղերերգութիւններու, հակագրութիւններու ու գմնդակ պայքարներու ողբակիծ փոթորիկները. վիշտերու ցաւի աշխարհը

Հպատկերանար [հոն մեր աչքերուն առջեւ . ճիշտէ . չկան այս բոլորը : Բեմն ու թատրոնը զուարթութեան , ժպիտի , խնդուքի ու լայն ծիծաղներու քաղցր ժխորովը լեցուած է . ժամերը կը սահին հաճելի , գգուող ու անվրոպ : Անվրդո՞վ . այս' , հանդարտ ու հմայիչ այս' երբ միայն աչքերը դիտեն , ինչպէս երկու անկենդան դիտակներ , այս' երբ հետեւինք դէպքերուն , ինչպէս սովորական , անմիտ անցորդ մը կ'անցնի այս աշխարհէն : Ո՞վ կրնայ սակայն խորաչափել մէկ նայուածքով խաղաղ ու վէտվէտուն գետերը , որոնք կը սահին հանդարտ , անաղմուկ . ո՞վ կրնայ հանչնալ ովկեաններուն հանդարտութեան մեծ խորհուրդը ու պարզ դիտողութիւնով պատմել անոնց խորքերուն ալեծփումն ու յորձանքները , անոնց ամբողջ փա՛ռքը : Բայց մարդկային կեանքը , հոգիները աւելի բարդ են ու աւելի խորունկ , աւելի փոթորկու ու խորհրդաւոր՝ քան բոլոր մեծ գետերը , քան բոլոր ծովերը : Մօրիս Հէննըքէն իր այս կատակերգութիւնով փորձած է խորաչափել , երեւան բերել , նոյնիսկ սեռերէն վեր , մարդկային հոգին , մարդկային բնութիւնը , իր ստուերներովն ու շուքերովը , ձգտումներովն ու տկարութիւներովը , իր պզտիկութիւններովն ու ծիծաղելի կողմովը , իր հակասական՝ անկայուն ու ապարդիւն ճիգերովը՝ բնութեան , անձանաչելի Ումին դէմ դնելու , և վերջապէս իր պարտութիւնը , իր լոին համակերպութիւնը . . . :

Եւ կատակերգութիւնը , իր խորքին մէջ կը դադրի ըլլալէ զաւեշտ մը ու կը վերածուի մեծ դադրի ըլլալէ զաւեշտ մը ու կը վերածուի մեծ համամարդկային ողբերգութեան մը , ժպիտներով ու ծաղիկներով շպարուած , որ կ'աղաղակէ մեր հոգիներէն ներս ,

— Ահա՛ կեանքը , և ահա մարդիկ . . .
Պ. Թոլայեան Ռւիելմի դերին մէջ , յաջողե-

ցաւ պատկերացնել այր մարդու յատուկ դիւրախար ու անիիշաչար ովին , անոր պարզմառութիւնը , կասկածէն խախտած հոգեկան դրութիւնը և վերջապէս որդերաղձութեան թափն ու անկեղծութիւնը , անոր պատկերացն կամազուրկ , կիներու ձեռքը խաղալիք դարձած խղճալի արարածի դէմքը : Տիկ . Հրաչ և Սարինէ , առաջինը Քէթիի և երկրորդը Մէկիի դերին մէջ , կրցան հաւատարիմ մնալ իրենց սեռակիցներուն նուրբ յատկութիւններուն , ներկայացներով բազմաթիւ երանգները կնոջ հոգիին , — պարագաներու և վայրկեանի պահանջին համեմատ , քնքոյշ ու փաղաքուշ , խստապահանջ , հարկադրող ու ստեղծող , — միշտ սրամիտ ու հեղական , հրապուրիչ , պատրող . յաղթական , և վերջը վերջը . . . զջացող :

Բայց ինձ կը թուի թէ ներկայացումը աւելի յաջող պիտի անցնէր եթէ Պ. Թոլայեան աստիճան մը աւելի չափաւորէր իր ձայն ու շարժուձեւերը , քիչ մը նուազ աղմուկ լսուէր , ու շատ յօմիի դարձնելու ճիգը աստիճան մը մեզմէր : Պ. Զափրաստ յուզող . բայց կարծես սովորականէն աւելի նուազ տրամադրուած էր մանաւանդ տուաջին արարուածին մէջ : Իսկ Տիկ . Սարիկ իբրև ամէն բանի թելազրին ու նրամիտ յղացողը ; քիչ մը աւելի ցայտուն պէտք էր դարձներ իր վայրկեանի նուրբ յղացումները — դէմքի միմիցով ու շարժուձեւերով : Սակայն պէտք է ըսել թէ այս աննշան ստուերներէն դուրս , խումբը աղէկ բժբշունած էր իր նիւթը . որուն տուած վայելքին մէջ բաժին ունի նաև թարգմանիչը՝ Վահրամ Թաթուլ , իր սիրուն ու գերազանցօրէն արուեստագիտական ընարութիւնովը :

ԳՈՒՐԳԻԷՆ ՄԽԵԹ-ԱՐԵՍԱՆ

ՆՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ

Համօրէն ածխարհի , փորուկի պահուն , ծառի մը նրման , կը դողայ տենդով . հուրի արիւնի կը տեղայ անձրեւ .

Հանրն իր անվրկանդ շունչով կը ըրջի ազգերուն վերեւ , եւ դուժ բազուկներ՝ անդուլ կը շարժեն օրոցը մահուան :

Համաշխարհային բնոււրոնին մէջ՝ մեծ կայծն ակներեւ , Ելած կոյտեւն հիր մոխիւներուն , ա՛սող անզուգական , կը փայլի անա՛ վրսեմ ցոլերով , տե՛ս Նոր Հայաստան , Ու Նոր Կիլիկիա : Եւ տիեզերէն անոնց ջե՛ր բարեւ :

Մուրը կը նիւծի եւ սուրբ փրեկութեան կը հրնչէ տեփուր .

Հայի , Տիգրան , Լեւոն կ'արքնեան իրենց նիւթէն դարաւար . Եւ Հայութեան վրայ կը շողակարէ ծիածանն անոււ :

Ճիշ մը բերկրանի ամեն հայ կուրծէ դուրս կը բրոչըի , Ու վեց դարեւէ ի վեր արշալոյսն անխօս ու մեղուս , Առաջին անզամ , Մասխոն վերէն մեզի կը ծրայի :

ԳՐԻՄԻԹ-ԷԼ

ՀԱՅ ՀՈՐԻԶՈՆԵՆ

Մրապիոն Թղթեամի մահը եւ Յ. Գ. Մրմրեան. — Բարիզի Վերածնունդը եւ իր խմբագրապետը. — Անքանի Գոլկեսի նուագահանդէսը. — ՎերԱ- ծնունդին լուրերը:

Երբ պատրաստուած էինք հին գրական սեռունդին պատկանող Արապիոն Թղթեանի ուսուցչական գործունէութեան վաթսունամեակը տօնելու, յանկարծ կ'իմանանք անոր անակնկալ մահը: Զինք գիտեր թի. կարելի՞ է «անակնկալ» բառը գործածել մահուան առթիւ անձի մը. որ 1844ին ծնած է: Թղթեանի ինքնակենսազրութիւնը և վերջին գրուածքը հրատարակած ենք ՇԱՆԹԻ րդ թիւով: Կը կրկնենք մեր նախորդ թիւով հրատա- րակած՝ Թղթեան - Մրմրեան կրկնակ Յու- բելեաններու Յանձ- նախունդին կոչը և կը հրաւիրենք Թղթեանի և Մրմրեանի համա- կիրները, որպէսզի ի- րենց նիւթական օժան- դակութիւնը չի զլա- նան, քանի որ որոշ- ուած է, առաջին յո- բելեարին մահովը, այ-



ՍՐ. Թ. Պ. Ա. Խ. Ա.

րիին յատկացնել՝ իր բաժինը: Յ. Գ. Մրմրեան աւելի ծանօթ դէմք մըն է, զարտուզի դէմք մը, որ գրական ընդարձակ գործունէութիւն մը ունեցած է 1878 թուա- կանէն ի վեր: Եղած է պատմագիր, թարգ- մանիչ և ինչո՞ւ չէ, նաև բանասեղծ: Ա- յիլուիա «իննեակ ի- մաստափրական» մը չէ միայն, իմաստասի- րական փորձ մըն է, որ բանաստեղծորէն արտայայտուած է: Թէնի անդիմական գրականու- թենէն քաղուածաբար հրատարակած էջերը սքան- չելի կերպով թարգմանուած են. Ծէյքաբիրի հչետկ- ներու թարգմանութիւնը պատիւ կը բերէ Մրմրե- անի. դեռ այն ատենները իր մէջ յայտնուած չէր զարտուզի զրագէտը: Հէքպէրթ Սրէնորը հայա- ցուցած ատենն իսկ ու անկէ վերջն ալ բաւական ատեն Մրմրեան դեռ կը պահէր իր գրական հա- ւասարակութիւնը: Այս մեծ գրագէտը, հակառակ



Յ. Գ. ՄՐՄՐԵԱՆ

իր աղգականական հարուստ կապերուն, չատ խեղճ վիճակի մը մասնուած է այսօր: Զգենք որ ան ալ փակէ իր կեանքի վէպը յետին թշուառութեան մէջ:

Վերածնունդի տէր և անօրէն Տօքթ. լ. Համ- բարձումեան Բարիզէն կը տեղեկացնէ մեզի թէ Պ. Հրաչ Զարդարեան նոյն կիսամսեայ հանդէսին խմբագրութեան մաս կը կազմէ: Տօքթ. լ. Համբարձումեան կը խնդրէ մեզմէ ծշղել այս պա- րագան:

Մայիս 11ին, կիրակի ցերեկ, ժամը երկու- քումէսին, իւնեօն Ֆրանսէզի մէջ տեղի պիտի ունենայ անդիմական հոչակաւոր ջութակահար Ան- թօնի Գոլլէնսի նուագահանդէսը, թէնօռ-պառի- թօն Ժ. Թօմասնի մասնակցութիւնով: Յայտագիրը կը պարունակէ Պէթհօվէնէն, Ալն-Սանսէն, Լէօն Գավալլօն և Տվոռաքէն ծանօթ կտորներ: Յայ- տագիրէն դուրս պիտի մասնակցին նաև Պ. Պ. Տիրան Իսրայէլեան Հրանտ Կիւմիւշկերան և Գրի- գոր Կարտապետեան:

Վերածնունդի վերջին թիւէն կը քաղենք հե- տեւեալ լուրերը:

— Հայ հոռմէտականներու կողմէ Ազգ. համա- գումարին մասնակցելու համար Փարիզ կըսպասուին Պ. Պ. Սինապեան և Մըսքրլը:

— Պարսկարստան ապաստանած թրքահայ փախստականներ հեռագիրով Ազգ. Համագումարին մէջ իրենց պատուիրակ նշանակած են ծանօթ բա- նաստեղծ՝ Պ. Արտաւազդ Հանրմեան:

— Լահէյի Հայկական Քօմիթէն հրապարակ պիտի հանէ մօտերս Հայկ. բրօրականտի դրոշմա- թուղթեր նամակներու պահարաններուն կոնակը փակցուելու համար: Այս զրոշմաթուղթերը պիտի ներկայացնեն հայկական տեղահանութեան և հար- ցի պատկերներ, վրան զրուած ՑիՇէ:

Իսկ նիւթերն են. Ա. Տեղահան եղողներու անցք մը: Բ. Աւերակ գիւղ մը և որբեր: Գ. Ե- կեղեցիի մը հրկիզումը, ուրկէ փախչող կին մը սուխներով կը սպաննուի: Դ. Դիակներով ծած- կուած դաշտ մը, որուն տակը գրուած է ֆրան- սերէն լեզուով. զերմանական ծրագիր թրքական զործադրութիւն:

— Պուլկարտկան գաղութէն տասոը հազար հոգի պատրաստուած են հայրենիք ներգաղթել. Պուլկար կառավարութիւնը խոստացած է չզլանալ իր աջակցութիւնը հայ գաղթականներուն:

ՇԱ. Ա. Թ. Ա. Բ. Պ. Ե. Ա.

